

առջև, կը պահէ իր սրտի գոհունակութիւնը ամենէն ծանր յագնութեանց մէջ, զուարթ կը մայ իր յասին հանդէպ և բարի իր սիւրոյն մէջ, ինչպէս նոդեակս ուրախամիս մարդը, որ տէրն է իր կանքին, Աստաւծոյն եւ անոր ծառայութեան զգացումով նոյնիսկ: Այսպիսի մէկն էր ստուգապէս Քրիստոնէութեան մէծ տառքիալը Պողոս, որ իրաւունք զգաց իրեն ըսկելու և Զավատունն իմ փառաւոր առնեմու:

Թ. Ե. Գ.



ՄԱՀՈՒԱՆ ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄԸ ԵՒ ՃՇՄԱՐԻՏԻՆ ՀԱՄՈՁՈՒՄԸ

(ՎԱՐԴԱՎԱՐԻ ԿԻՐԱԿԻ)

(Բ. ՊԵՏՐ. Ա. 12 - 19)

Այս երկուքէն վերջինն է անշուշտ գերազանց և անփոխանակելի ազգակը՝ որմէ ամէն գործիչ, Աւետարանինը մանաւանդ, պիտի տանայ իր եռանդին ոժը:

Համոզում, ճշմարտութեան մասին հաւատք դարձած համոզում, այս է զալանիքը քը այն հրաշալի յաջողութեան, զոր ունեցած Քրիստոնէութիւնը երկիր վրայ, առաջին օրէն՝ ուր քարոզուիլ սկսաւ, ու մինչեւ ցարդ:

Առաքեալները տեսան և հաւատացին. իրենց ձեռքք վե շշափեցին իրենց հաւատաքին առարկան, պատրանքի վրայ չդրուեցաւ իրենց կրօնական համազումներուն կիմը:

Զգացուած եւ ըմբռնտ ած այսպիսի փորձառութեան վրայ հաստատուած այդ հաւատտքն է որ ժամանակին հետանք անզերը շարունակուեցաւ անոնց հետեղունքուն մէջ, հետզհետէ միշտ աւելի ոգեռուիլով և պայծառացնելով Քրիստոնէական բարոյականը եւ գիտութիւնը. Այնպէս որ, թէ՛ առաքեալները՝ երբ կը քարոզէին կամ կը գրէին, եւ թէ՛ իրենց ժամանակակից կամ անշուրած սերունդները՝ անսոնմէ իրենց փոխնուուծ լսած կամ կարդացած ատենին, ամէնքն ալ ամենէն աւելի առաջնորդուեցան ու մտածութենէն թէ իրենց առանդածը կամ հաղորդուածը «Պանունեալ առասպեկտները չեն երբեք»:

Դիցակրօն զրոյցները, պիզծ եւ պառաւական պատմուած քնները, կրօնի մաքուր ոգիէն հեռացնող օտարուում զարգապետութիւնները տեղ չկրցան գտնել կամ շինել մնան իրենց՝ քրիստոնէական գրականութեան մէջ, որ բոլորովին դրաւուեցաւ Քրիստոսի մշտական զօրութեան եւ յաւիտնական գալատան, արինքն երկրաւոր առաքեինութեանց եւ երկրաւոր արդարութեան իսորուուդներով միայն:

Այդ աեսակէտով ի՞նչ վստանութեամբ որ խօսեցան կամ գրեցին տուաքեալները՝ ականատեսի եւ անձամբ լսողի աներկեւան նութեամբ, նոյնքան զիտակից հոգւով առաւայտուեցան յետոյ զարուց ի դարս իրենց հետաղուները, աննենդ եւ երկիրազած հաւատացիների յայտնատեսութեամբ. զան զի ի՞նչ որ ըստ եւ գործեց Քրիստոս անձամբ, եղբ մարզոց մէջ էր մարմնով և անոնց հետ կը շրջէր՝ իրենց փրկութեան համար, նոյնը լայնագոյն իրականութեան մը դաշտին վրայ յայտարարեցին և արդիւնաւոր եցեց քրիստոնէական միտքը և կեանքը՝ Քրիստոսի հոգւով՝ մարդկութեան հոգեկան կատարելագործութիւնն համար. ու ասեւարանի ազգեցութեան շրջնակէններս ապրուները ամէն դարու մէջ տեսան և շօնակիցին իրենց հաւատքին առարկան, եւ այդ պատճառու միանդամ ընդ միշտ խելամուտ եղան. թէ ցնորդներէ չէ բնակ որ տապանորդուած են իրենց կրօնական կեանքն մէջ:

Պորձառութիւն, համոզում, հաւատք, ատոնք եղան միշտ կազմիչ տարրերը քրիստոնէական կեանքին ճշմարտութեան, մերթ մին և մերթ միւսը լինելով արտասպրիչ եւ արսադրեալ իրարու. այնպէս որ որչափ եղանիկ զգացին ինքին քննին անոնք որ տեսած ըլլալնուն համար հաւատքացին, նոյն քան երանական հոգեվիճակ մ'ունեցան նաև անոնք որ հաւատացած ըլլալնուն համար կրցան տեսնել, աւելի ներքին քան թէ արտաքին փորձառութեան վրայ հիմքելով իրենց հաւատքը:

Ամէն պարզապայի մէջ, ճշմարտին համոզումն է որ իցուցած է միշտ քրիստոնէին կոգին՝ վերաբերութեամբ իր հաւատքը. անոր համար իր կրօնական կեանքին իրականութիւնը ոչ միայն իր ժամանակին մէջ կատարուած բան մըն է կամ գործ մը,

այլ նաեւ վաղուց կանխասացուած սուռ-
գութիւն մը՝ զոր սուրբ տեսանողներու
ներկայցնութիւն մը գարեր առաջ ընդ-
հշմարած է և ծանուցած Անքան իսր հի-
մերու վրայ խարսիւած է անոր հաւատո-
քին զօրութիւնը:

• Այդ է պատճառն որ քրիստոնէական
դորժիչը, երբ կը զգայ վերջին ժամուն
մերձեցումը, անգամ մը ևս կը համագրաւ-
ուի իր անցեալին յուշերովը, և խանդա-
վառութեանը զոր կուտան անոնք իրեն, կը
փափաքի հաղորդ ըսել իր շուրջները,
զարթուցանով զանոնք յիշավակեներով
սուրբ յոյզերու եւ կաղուուրիչ խորուրդ-
ներու, որնց իրեն համար ունեցած վիրը
կարար արդիւնքը այդ պահուն է մանա-
ւանդ որ կը զգայ ինը աւելի քան երեք

Ու ատիկա կ'ընէ անառարկելի պարտակա-
նութեան մը զգացումովը, զի մահուան
դրան մէջ, այսինքն՝ ըստ մեր հաւատքին՝
անձանութեան սերին վրայ, այս կերպի
խաւարին առջև բացած միւսին լոյսին մէջ,
մարդ շատ աւելի մաքրուած հոգիով մը
կրնայ ճանչնալ բարին և ճշմարիաը, ու այն-
քան աննախընթաց պայծառամուռթեամբ
կը իսկամտէ յաւթենական արգարաւթեան,
Քրիստոսի վերջին գալստեան խորհուրդին
պատկերովը, որ չի կրնար վերջին անգամ
մըն ալ հանդիսաւորագոյն շշտով՝ չհրա-
տարակել անոնց ստուգութիւնը:

Ծշմարին հաւատացեալին համար մա-
հուան նախազգացումը ճշմարիտին համու-
զումը լուսաւորուզ կերպոյն պահն է:

Թ. Ե. Գ.

ՏՈԿՈՍԱԿՈՐ ՓՈԽԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ ՀԻՆ ՀՐԵՒՑ ՔՈՎ

Ա: ՄՈՎԱՒՍԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

Մովսիսական Օրէնքը էական տարրե-
րութիւն մը կը գնէր պարտատէրներու եր-
կու գասակարգերու միջէ:

Նախ՝ ներայելացիները ու այն օտա-
րականները կամ պանդուխտները՝ որոնք
չըրէից մէջ կը բնակէին և ընդունած էին
անոնց կրօնական ու ընկերական սովորու-
թիւնները։ Համար անոնց անոնց անոնց
նույն երկորորդ պահուած ծմարտկաները մընն
քնառ յարած չէին հրէական աղջին։

1. Խօսայիցները ու անոնց յարած օ-
տականաները։ — Ասոնց պարզապահ մեր-
ձաւու կը համարուէին։ Ասոնց եղած գմ-
խաստութիւնը պէտք էր ըլլար բացարձա-
կապէս անշահանդիր ծառայութիւն մը։

2. Եթէ իմ ժողովուրդէս մէկուն փոխ
տաս, կ'ըսէ Ասուուած Ելից Գիրքին մէջ,
անոր. հետ վաշխառուի պէս չվարուիտ.
անկէ տոկոս չպահանջնա (Ելիք ԻԲ. 25)։

3. Մինչոյն պատուէրը նաեւ Ղեւտացւց
Գիրքին մէջ,

անթէ աղքատանայ Եղբայրդ ու ձեռ-
քով տէքարանայ՝ քու քովդք պատուարիս
զայն, ըլլայ անիկա եկ կամ պանդուխտ, ու
քու քովդք ապրի անիկա, Մի՛ առներ անկէ

ոչ վաշխ ոչ տոկոս . . . քու դրամդ տո-
կոսով չտաս անոր և քու կերպակուրդ չտաս
անոր չահու ակնկալութեամբ ։ (Ղետ. ԽԵ. 35-37)։

Վերջապէս միեւնոյն պատուէրը նաեւ
երկորորդն Օրինաց Գիրքին մէջ։

«Պու եղրօրմէդ վաշխ չընկունիս ոչ
դրամի և ոչ կերպակուրդ համար և ոչ փոխ
տառած ոնեւէ բանի համար» (Բ. Օրէնք
ՔԴ. 99)։ Վաշ « . . . » ։

Իմտելի է որ շահ կամ տոկոս բառին
երրայեցիրէնն է նեկի որ կը նշանակէ խած-
նելի։ Արդարն խածնել կամ ուտել է պար-
տականը՝ երբ փոխ տրուածէն աւելի պա-
հանջուի անկէ։

Տոկոսի փոխարէն պահանջատէրը կըր-
նար ցրա մը առնել։ Արդար էր որ անիկա
երաշխիք մը ունենար իր փոխ տուած դը-
րամին դէմ։ Այդ երաշխիքը կը չնշանէր
սակայն՝ յորելինական տարիին, երբ ամէն
ընտանիք իր սեպէական կալուածին տէր
կը գտունար, ինչ փոխ տրուած դրամը թէն
չէր պահանջուեր նոյն յորելինական տար-
ունին մէջ, բայց չէր ալ չնշուեր, կ'ըսէ Ցով-
սեպոս։ Ինչպէս շաբաթ տարին հոգը չէր
մշակուեր, այնպէս ալ նոյն տարին կարելի